

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՈՒԵՑԱԿ ԱՃԱՌԵԱՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ

1 Նոյեմբեր 1967 թուականին, երբ Թղթահայոց Պատրիարքարանին մէջ պաշտօն ստանձնեցինք, մեր առաջին գրական զբաղումներէն մին եղաւ, Հրաչյա Աճառեանի (1876-1953) «Արմատական Բառարան»ին շուրջ տեղեկագիր մը պատրաստել, (տպ. Երեւան 1927-1933), թելադրութեամբ մեր հանգուցեալ բարեկամին՝ գրագէտ, բանաստեղծ եւ կիւլպէնկեան Հիմնարկի Հայկական Բաժնի վարիչ, ողբացեալ Վահ-րամ Մավեանի (1926-1983):

22 Դեկտեմբեր 1967 թուականը կրող սոյն տեղեկագիրը, մինչեւ օրս անտիպ կը մնար: Նկատի առնելով թէ՝ վիմատիպ «Արմատական Բառարան»ին Յառաջարանին մէջ, պատրաստութեան մասին տեղեկութիւն չէ տրուած, փափաքեցանք զայն լոյս ընծայել «Բազմավեպ»ի մէջ, որպէսզի Հայկական լեզուարանութեան այս մեծագոյն կոթողին երեւան գալուն զանազան փուլերուն, շահագրգոռողները վերահսու դառնան:

Կտակաց Հոգաբարձութեան անդամներէն՝ իսկէնտէր Աստուածատուրեանի (1878-1955) եւ Պիմէն Զարդարեանի (1880-1956) կողմէ գրի առնուած, 3 Հոկտ. 1929 թուակիր տեղազրէ մը յայտնի կը դառնայ թէ՝ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանն (1841-1918) է որ 1905ին, Անդրանիկ Եօանէսքույի (1836-1907) թելադրած է Հայերէն լեզուի արմատական բառարան մը կազմել:

29 Յունուար 1907ին պատահած Եօանէսքույի մահէն ետք, նոյն տարին Կարապետ Բասմաջեան (1864-1942) յանձնառու եղած է, ըսկըսուած գործը 500 ոսկիով ամբողջացնել, խոստանալով սոյն գումարէն 100 ոսկին նուիրել օրուան Պատրիարքին:

Երկրորդ համաձայնութիւնը գոյացած է 19 Յունիս 1909ին, օրուան կտակաց Հոգաբարձութեան հետ, որուն համեմատ, տարեկան 300 ոսկիի վճարումով, հինգ տարուան ընթացքին 1500 ոսկի ստանալով, աշխատութիւնը ամբողջացնելու յանձնառու եղած է:

Երրորդ համաձայնութիւն մը տեղի ունեցած է 14 Յուլիս 1909ին, Քաղաքական Ժողովին հետ, որուն համաձայն տարեկան 500 ոսկիի

հաշուով, պիտի ստանար 2500 ոսկի: Այս վերջին պայմանագիրը կտակաց Հոգաբարձութեան բովէն չանցնելուն պատճառաւ՝ քննադատութեանց դրւու բացած է:

Զորրորդ համաձայնութիւնը կրկին կնքուած է Քաղ. Ժողովին հետ, որ երրորդ համաձայնագրին պայմանները հաստատած է նոր պայմանագրով մը, ստորագրուած 24 նոյ. 1913ին, ըստ որոյ, երկու տարուան ընթացքին ներկայացուած ձեռագիրներուն փոխարէն իրեն պիտի վճարուէր 2500 ոսկի:

Քաղաքական Ժողովի 1912-1914 տարիներու տեղեկագիրներէն յայտնի կը դառնայ թէ՝ սոյն բառարանին հեղինակը, ո'չ թէ Բասմաջեանը, այլ Աճառեանն է: Իրենց միջեւ գոյացած համաձայնութեան մը համեմատ, Հր. Աճառեան՝ հետզետէ պիտի ամբողջացնէր երկասիրութիւնը:

Այլ տեղեկագրի մը համեմատ, 1909-1922 թուականներու միջեւ, Բասմաջեան ստացած է 2.226,79 Թ.լիրա, եւ փոխարէն՝ աշխատութեան ձեռագիրները հետզետէ յանձնած է Պատրիարքարան:

1927ին, Աճառեանի «Արմատական Բառարան»ին առաջին հատուը, Երեւանի մէջ պետական ծախքով լոյս տեսած ըլլալով, առ ի քաղաքարութիւն կ'առաջարկուի, յետնեալ պարտք մնացած 273,21 Թ.լիրան Բասմաջեանի վճարել:

Ներկայիս, ձեռագիրը Թրքահայոց Պատրիարքարանի Դիւանատունը գտնուող Բառարանին, Աճառեանի կողմէ շարադրուած ըլլալու պարագան ճշտելու համար, զայն բաղդատեցինք հրատարակուած վիմատիպ «Արմատական Բառարան»ին հետ, եւ տեսանք թէ՝ թէեւ երկուքին ալ ձեռագիրները իրարու նման են, սակայն փոքր տարբերութիւններ կան:

Նախ նշենք որ, մինչեւ 118րդ էջին վերջաւորութիւնը, տարբեր անձի մը կողմէ գրի առնուած է, իսկ մնացեալն ալ ուրիշի մը կողմէ: Առաջին հեղինակը անկասկած Եօանէսքուն է, քանի որ Բառարանին ամբողջանալուն եւ տպագրութեան համար կտակ մը թողած է՝ եւ շարունակուած ըլլալն ալ, Ազգ. Ժողովոյ ատենագրութիւններէն ստոյգ է:

Իսկ մնացեալ մասին Աճառեանի ձեռագիրը ըլլալը կարելի է ընդունիլ, նկատի առնելով թէ՝ յունարէն, արաբերէն, եբրայեցերէն, վրացերէն եւ այլ լեզուներու տառերով գրի առնուած արմատ բառեր կան, որովհետեւ չենք կարծեր որ Բասմաջեան եբրայեցերէնի կամ վրացերէնի տեղեակ եղած ըլլայ: Արդէն Քաղ. Ժողովի 1912-1914 տարիներու տեղեկագիրներէն, հեղինակին Աճառեանը ըլլալը յայտնի է:

Գալուց երկու ձեռագիրներուն միջեւ գոյութիւն ունեցող աննշան տարբերութեան, ասիկա պէտք է վերագրել, ժամանակի ընթացքին իր ձեռագրին կրած անխուսափելի փոփոխութեան:

Կ'արժէն նաեւ արձանագրել թէ՝ մինչ Եօանէսքուի բառարանին լեզուն թրքահայերէն է, Աճառեանի հրատարակած բառարանին լեզուն

ռուսահայերէն է: Այս փոփոխութիւնը, տպագրութեան միջոցին, Աճառնի մօտ գտնուող պատճէնին վրայ կատարուած պիտի ըլլայ:

Սոյն տեղեկագրին վերջաւորութեան, յարմար կը դատենք գրեթէ նոյնութեամբ ներկայացնել նաեւ՝ Անդրանիկ Եօանէսքուի կենսագրութիւնը, օգտուելով 1908 տարւոյ Ազգ. Հիւանդանոցի «Ընդարձակ Օրացոյց»էն (էջ 455-456):

18. Պ. ԱՆԴՐԱՍՆԻԿ ԵՕԱՆԷՍՔՈՒԻ.- Ծնած է 1836ին Քիշնեփի մէջ, Ռումանահայ ծնողքէ: Իր նախնական կրթութիւնը ծննդավայրին մէջ ստանալէ յետոյ, իրաւարանութեան հետեւած է՝ եւ փաստարանութեան արհեստը ի գործ դնելով, կարուածատէր եւ դրամատէր դարձած է:

Իր գլխաւոր գրադրուներէն մէկը եղած է՝ հայերէն լեզուն լատիներէն տառերով գրելու գաղափարը տարածել, որուն համար շատ աշխատած է:

1862ին, առաջին անգամ այս առաջարկը հրապարակ հանած է «Հայ Գրականութեան զարգացման համար կարեւոր տեղեկութիւն մը» անուն տետրակովը:

Ցետոյ իր երկիրը վերադառնալով, այս գաղափարը հոն մշակելու ժառայած է, հրատարակութեան տալով լատին տառերով հայերէն բանի մը վեպեր եւ ուրիշ գրուածքներ: 1882ին ալ, պահ մը «Յոյ» անունով վեպեր մը հրատարակած է նոյն դրութեամբ, յանկապէս Ռումանահայոց, Հունգարահայոց եւ այլ գաղթականներու համար, սակայն չէ կրցած երկար շարունակել:

1883ին կրկին կ. Պոլիս կու գայ եւ նոյն դրութեան տարածմանը՝ եւ օտարներու հայերէն լեզուն ուսուցանելու դիրքութիւն տալու համար՝ «Առաջնորդ գաղղիերէն-Հայերէն զրուցատրութեան» տիտղոսով գիրք մը կը հրատարակէ նոյն տարին:

Աշխատած է նաև լեզուարանութեան վրայ: Իր կարծիքով ամէն լեզու միեւնոյն արմատէն կը ծագի, միայն ձայնաւորներու արտասանութեան տեսակէտով իրարմէ բաժնուելով: Այս կարծիքը ապացուցան նելու համար՝ աշխատած է կազմել «Բաղդատական Բառարան» մը:

Վերջերը առանձնացած էր Փարիզ՝ եւ միեւնոյն, աշխատութեան նուիրած էր ինքնինքը:

Սակայն ինչ որ ամէնէն աւելի յարգելի կ'ընծայէ իր յիշատակը, 1903 եւ 1904 թուականներուն, Նպաստից Սնուուկին իր կատարած 10.000 ֆրանքի նուիրատուութիւններն են՝ եւ յետ մահու ազգին բողած 600.000 ֆրանքի հարստութիւնը, որուն մէկ չնչին մասը պիտի յատկացուի իր բառարանին տպագրութեան:

Մեռաւ Փարիզ, 29 Յունուար 1907ին:

Նշենք նաեւ թէ՝ Անդրանիկ Եօանէսքուի մեծագիր մէկ լուսանկարը կը գտնուի թրքակայոց Պատրիարքարանի Դիւանատան մէջ:

ԳԵՂՐԳԻ ԲԱՄՊՈՒՔՃԵՍՆ